

ԿԵԼԻԿԻԹՈՅ Ս. ԿԱՐՈՒԴԻԿՈՍԻ ՆՈՒԻՐԱԿԻ ԱՌԻԹՈՎ.

Կիլիկիոյ Սրբազան Կաթողիկոսի՝ առանց Ս. Էջմիածնի հաճութեան Հնդկաստան նուիրակ ուղարկելը ընդհանուր տարածայնութեան առարկայ է գարձել ինչ ինչ գայթակղեցուցիչ ենթադրութիւններով։ Այդ նուիրակութեան համար պաշտօնական շրջաններու մ՝ հետեւեալ բանակցութիւններն են եղած, որ հաղորդումնք ի գիտութիւն սիրելի աղջայնոց։

Կիլիկիոյ Սրբազան Կաթողիկոսը անցեալ Դեկտեմբերի 12-ին Հնորհաւորած լինելով Վեհափառ Կաթողիկոսի Գահակալութիւնը, Նորին Վեհափառութիւնը տարւոյս Փետր. 10-ին պատասխանումէ այս Հնորհաւորաւթեան զթզթին, և Սոյ՝ Հնդկաստան պարկաւ Տ նուիրակի պատճառն իմանալու համար գրումէ։

Միայն զի հաղարապեաք ասառւածային խորհրդոցն փոյթ կուցին ի սլատիւ զմիմեամք ելանել, և լինել օրինակ բարի հօտին Քըրիստոսի և ոչ տիրողք վիճակացն, որպէս լսեմք, զի ի նոյն նկրտի Մկրտիչ անուն ետիսկոպոս ոմն իբրու նուիրակ տանն Կիլիկիոյ ի Կալկաթայն Հնդկաց, զորոյ առաքմանն զնողատակ և զհանգամանս պաշտամանն ցանկամք յատկապէս լսել ի Սրբութենէ Զերմէ։

Հնդկաստանը լինելով Էջմիածնի թեմ՝ Սոյ Սրբազան Կաթողիկոսը պէտքէ նուիրակ չուղարկէր և այն ևս առանց Էջմիածնի հաճութեան։ Հնումն՝ բաւական տարածայնութեան պատճառ է գարձած եղել Էջմիածնի և Սոյ թեմերի որոշուած ըլլինելը և այս տարածայնութեան առաջքը առնելու համար Մայր Աթուոյս Փելիպոս կաթողիկոսը Սոյ Ներսէս կաթողիկոսի և Երուսաղէմայ Ս.սառածատուր պատրիարքի մասնակցութեամք 1651 թ. Երաւանական ժողով կազմելով 13 յօդուած կանոններ է սահմանում, որի առաջին յօդուածը այդ խնդրին է նուիրուած (Առաք. պատմ. տոլեալ յէջմ. եր. 255-256)։

Վեհափառ Կաթողիկոսը իւր այս կանգակը նոյն Փետրվարի 10-ին մի այլ կոնդակի հետ յանուն կ. Պոլսոյ Սրբազան Պատրիարքին ուղարկելով՝ առաջադրումէ Նորին Սրբազնութեան անկորուստ տեղ հասցնել և յաւելցնումէ ։ յորդոր կարգալով նմա (Սոյ Սրբազ. կաթողիկոսին) ։ վաւթալ անդորրացուցանել զմեզ իւրով հաւասարանութեամք թէ յինչ միտս առանց հարցանելոյ զկարծիս մեր կամ Ախնօղին մերոյ առաքեալ է զՄկրտիչ անուն ոմն ե-

« սիսկուական իրրեւ այցելու և նուիրակ իվիճակն Սրբոյ Աթոռոյ  
« էջմիածնի ի Կալկաթայն Հնդկաց » :

Կ. Պօլոսյ Սրբազն Պատրիարքը տարւոյս Ապրելի 18 ին գրու-  
թեամբ յայտնուամէ Վեհափառ Հայրապետին թէ արգէն գրել է  
Սոյ Սրբ ողան կաթուղիկոսին հետագրով յետո կոչել իւր նուի-  
րակ Մանիսալեան Մկրտիչ եպիսկոպոսին և ներփակեալ ուղար-  
կուամէ Սոյ Սրբազն կաթուղիկոսի տարւոյս Մարտի 31-ին ազ-  
գիս Վեհափառ Հայրապետին գրած թուղթը որով Նորին Սրբազ-  
նութիւնը իւր շնորհակալութիւնը յայտնելով Վեհափառ Հայրա-  
պետին, Նորին Օժութեան ովրայորդոր կոնդակի առիթով, նուի-  
րակութեան համար գրուամէ :

« Սրբարեւ յիշեալ եպիսկոպոս գիտմամբ իմն գնոյ յայն կող-  
» մանս, բայց ոչ եթէ իտիրել վիճակաց ընդդէմ օրինաց, այէ  
• իրրեւ զհաւատարիմ և անձնուէր պաշտօնեայ Հայաստանիայց  
« ա. եկեղեցւոյ, որպէս այցելու իմն Քրիստոսական Հօտին ողջու-  
» նել զնոյն բարեպաշտիկ աղքայինս Հնդկահայոց, և եթէ կարելի  
« իշէ՝ յօգտել միանգամայն երկուց կողմանց փոխադարձաբար ի  
« նիւթականս և իբարոյականս :

« Այս, հարկ իսկ էր զբարձր հաճութիւն Գահակալի Սրբոյ  
Աթոռոյդ ստանալ, բայց գֆբազդաբար չէր ի Գահի անդ բազ-  
մեալ տակաւին մի պետ Դերիշիան, ուստի վստահ լեալ ի ներո-  
ղամտութիւն Սրբոյ Աթոռոյդ Հսգեսոր իշխանութեան, թոյլա-  
տրեցաք զնորին Սիրեկութիւնն զիմել յայն կողմանս յայցելու-  
թիւն նայն լոկ աղքայինոց սիրելեայ մերոց. և թէպէտ չէր մեր  
կամք և հաճութիւն այսքանս կալ մնալ անդ յիշեալ եպիսկո-  
պոսին որ նո ևս ինքնին շտատէր բացակայել անտի, բայց նոյն  
իսկ բնաւիխք տեղւոյն չէին թոյլատրեր մեկնել անտի, թէ ոչ նա  
յառաջ քան զծնունդն Քրիստոսի փափաքէր գալ հասանել առ  
մեզ, և այս մասին քանից գրելէն զի՞նի՝ ահա այժմ ևս ըստ  
բարձր հրամանիդ խստագոյնս ոլտառ իրանագրեցի, որ ժամյա-  
ռաւ վերադառնալ փութայ այսր ի ծայ սրբոյ Աթոռոյս » :

Յուսով ենք որ Սոյ Սրբազն Կաթուղիկոսի պատուիրանա-  
գրութեան համեմատ իւր նուիրակ Մկրտիչ եպիսկոպոսի շուտով  
վերագարձուին վախճան կը գրուի այս խնդրոյն և ա. Եպայսուհե-  
տեւ սրբութեամբ կը յարգուի ամենայն իրաւունք Քրիստոսի Հօտի  
խաղաղութիւնը ու անզորբութիւնը մտնանաւորելու համար :